

≡ Ս Ի Ո Ւ ≡

ԽՈ. Տ Ա Ր Ե Ւ — Ն Ա Ր Ե Ր Ձ Ա Ր Ա Ն

1954

≡ Ց Ո Ւ Խ Ե Ւ ≡

Թ է Խ 6



ՀԱՆԳՈՒՑԵԱԼ Տ. Տ. ԳԷՈՐԳ Զ.

Գ.ԵՀԱ.Փ.Ա.Խ. ՀԱ.ԲՐՈ.Պ.Ա. Ա.Մ.Ե.Յ.Յ. ՀԱ.Յ.Յ.

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՄԵԾ ՍՈՒԳԲ

Վորէն թափուր է Մայր Աթոռը Էջմիածնի, վախճանումովը նորին Ա. Օձութիւն Տ. Տ. Գլուխի Զ. Արքացնազոյն Կաթողիկոսի, որ հակառակ իր լրցեալ տարիքին կը մնար իբր զերազոյն ապահովութիւնն ու Հովուապեաը Հայ Եկեղեցւոյ :

Այս կորուստը, որ իրերու բնականոն գրութեան և Եկեղեցին ու ազգային կեանքի աւելի բախտաւոր և խաղաղ օրերուն իսկ՝ պիտի նկատուէր մեծ դժբախտութիւն մը, մեր Եկեղեցւոյ ներկայ պայմաններուն մէջ աղէտի մը հաւասար է: Հանգուցեալ Վեհը վերջին շառաւիղն էր այն պատուական հոյլին, որ քառասուն տարիներ առաջ Մայր Աթոռոյ փառքը կը կազմէր և որոնցմէ միայն ինքն էր որ կը մնար: Ան իր իմաստուն, կորովի և անաղմուկ զործունէութեամբը ճշմարիտ սփոփանք մը եղաւ Մայր Աթոռոյ և Հայաստանեայց Եկեղեցւոյ, որուն գառնաղէտ մահովը Հայ Եկեղեցին ընդհանրապէս և Մայր Աթոռը մասնաւորաբար կը կորսնցնեն Էջմիածնի կարիքներուն զիտակ և Հայ Եկեղեցւոյ մէջ հմայք և պատկառանք ունեցող զործիչ մը: Ահա թէ ինչո՞ւ ամէն ժամանակէ աւելի Եկեղեցին և ազգը միահամուռ և միասիրտ կը զգան և կը խոստովանին թէ մեծ արժէք մըն է որ կը պակսի այսօր Հայ Եկեղեցւոյ կեդրոնին՝ Էջմիածնի մէջ, անհետացումովը այն խորիմաստ և բազմաբժէք Եկեղեցականին որ Գլուխի Զ. Հայրապեաը եղաւ:

Ինսը տարիներ առաջ երբ Ա. Էջմիածնի նույիրական կաթողիկէին ներքի կը բացուէր ազգային-Եկեղեցական ընդհանուր ժողովը, կատարելու համար Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրութիւնը, և Լուսաւորչի Աթոռին Գահակալ կ'ընտրուէր Հանգուցեալ Վեհը, Հայ Եկեղեցւոյ բոլոր հարազատներու սիրտն ու հոգին կը լեցուէր անորակելի հրանուանքով, ոչ միայն որովհետեւ Հայաստանեայց Եկեղեցին նորէն կը թօթուէր տրամութեան և ստուերին տիրակալութիւնը իր վրայէն և կը գառնար կեանքին և իր զերին, զոր գարերը դրած են այս ժողովուրդի պատմութեան մատեաններուն, այլ մանաւանդ այն ստուզութիւնը թէ իրական արժանիք մըն էր որ կը բարձմէր Լուսաւորչի Աթոռին վրայ: Գիտուն, հեռատես, և զործունեայ անձնաւորութիւն մը, որ ազգին ու Եկեղեցին ամենէն բախտորոշ մէկ շրջանին կուզար շարունակելու Հայ Եկեղեցւոյ զոյութիւնը, և որ իր փորձառութեան և ուշիմ իմաստութեան փաստը տուած էր արդէն իր տեղակալութեան օրերուն:

Իր օրով էր որ Էջմիածնը նորէն կը գառնար իր իրաւատիրոջ, Հայոց Հայրապետութեանը Տաճարը, յարակից շնչքերը, վանքերը և անոնցմով պայմանաւոր կարդ մը իրաւունքներ, որոնք դարերով մեր հաւատքին տնկարան-



ները եղան, մեր Եկեղեցւոյ սրբազան հայրապետներու անձկութեան, երազ-ներուն և հաւատքին անսպառ սերմերուն տոջե մշտաբաց և մշտապաշտօն:

«Եջմիածին» ամսագրի հրատարակման թոյլտուութիւնը իր կրօնական, ազգասիրական և բանասիրական երեսներով, որուն ցարդ հրատարակուած թիւերը կրօնական և ազգային զգացումներու արտայայտութեան քաղցր ու չերմ ապացոյցները տուին, կազմելով նոյն ատեն Մայր Աթոռոյ և արտասահմանի միջն կարելի կապը հաղորդակցութեան, որուն միջոցաւ Հայ Եկեղեցւոյ Հովուապետը տոփիթ կ'ունենար նորոգելու իր ուխտը ինչպէս մեր Եկեղեցւոյ անցեալին՝ այսպէս ու Հայ Եկեղեցւոյ բոլոր զաւակներուն նկատմամբ, թէ Մայր Հայրենիքի և թէ ի Սիփիւս աշխարհի ցրուած։ Խոկ հոգեւոր ձեմարանի բացումը որ սահմանուած էր այս բոլոր արտօնութիւններն ու իրաւունքները հիմնովին արժեւորելու և Եջմիածնի մշանջնենաւորման գերազոյն ապացոյցը հանդիսանալու, մին էր այն սրտառուչ իրողութիւններէն որուն համար կարելի չէր չհճուիլ։ Խնչ դժբախտութիւն որ Հանգուցեալ կաթողիկոսի կեանքի վերջալոյսին զուգագէպ այս հոգեւոր հունձքը, այնքան սիրելի իրեն, իր տասնըմէկ կուսակրօն սարկաւագներով և հինգ քահանայացուներով, իրենց ասպարէդի սեմին կեցած, երբ կը պատրաստուէին ընդունելու սպասուած օծումը, մահը կը զրկէր զիրենք իրենց սիրելի Հօրմէն, որուն յոյսերով լեցուն և օծուն նայուածքին տակ ուոճացան իրենց Փիզիքական ու հոգեւոր կեանքի ամենէն անուշ տարիները։

Հայ Եկեղեցին իր պատմական կեանքի ընթացքին, միշտ ջանք ըրած է նախանձախնդրօրէն պատրաստելու իր պաշտօնեաները։ Պէտք չենք զգար հոսթուելու տեւական արդիւնքները մեր ներքին կենսունակութեան նուիրուած այդ համեստ ուժերուն, որոնք սրտառուչ անդրանկութեամբ զիտցած են միշտ զոնուիլ իրենց Եկեղեցիին ու ժողովուրդին գերազոյն շահերուն ի խնդիր։ Մեր նախնեաց այդ բարձր և պայծառ տեսիլը միշտ յատակը կազմած է Հայ Եկեղեցւոյ, և ատոր չնորհիւ է որ ան կրցած է շարունակել իր պատմական դերը, հակառակ դարերու տրտմութեան և աւերին։ Մեզի համար ուրախութիւն է Վեհափառի մահուան սուզիին ընդմէջէն հաստատել թէ Եջմիածնի ձեմարանը անցնող ութ տարիներու ընթացքին կատարած է իր դերը, և հունձքը որուն ակնարկեցինք, լրացուցած իր դպրոցական պատրաստութեան ըրջանը, յօժար է արդէն իր ծառայութիւնը բերելու Եջմիածնին և Հայրենիքի մեր ժողովուրդին, ընդունելէ վերջ քահանայական օծումն ու ձեռնադրութիւնը։

Իր մեծութեան և իմաստութեան զլխաւոր փաստը տուաւ Ան մանաւանդ իր խելացի և հեռատես վարմունքովը Հայաստանի կառավարութեան հետ, որու ընթացքին զիտցաւ ձշիւ զործադրել ոգկայսերն կայսեր և զիստուծոյն Աստուծոյ» տալու աւետարանական պատուէրը։ Անուղիղ պիտի շրջար ըսել թէ Հայ Եկեղեցին իր զոյսութեան ամենէն զժուարին հուներէն մէկէն իր անցքը իրեն կը պարտի զլխաւորաբար։

Մեծութեան ուրիշ զիծ մը իր նկարագրին այն կորովն էր որով ջանաց Եջմիածինը կենդանի և կապուած պահել ամբողջ Հայութեան։ Միասնական և անբաժանելի այն ողին, որ Հայ Եկեղեցին ու ժողովուրդին է եղած դարերով, ինչպէս մեր ցաւի և մարտիրոսութեան նոյնպէս նաև մեր փառքի և պատու-

թեան օրերուն, նորին Ա. Օծութիւն Հանգուցեալ Հայրապետը զգաց ու զիտցաւ պահել: Էջմիածինը՝ Հայ ժողովուրդին համար աւելի քան երեք հոգի է եղած նոյնիսկ այն օրերուն՝ երբ իր կաթողիկոսները շղթայակաս կը պարտցուէին արքունիքէ արքունիք: Այդ է պատճառը որ կաթողիկոսական իւրաքանչիւր ընտրութիւն Հայ հոգիները լեցուցեր է միշտ անօրինակ խանդավառութեամբ, իսկ մահերը խոր կակիծով: Այս խոր զիտակցութիւնը և անորակելի զգացումը որ Էջմիածնին է մեր ժողովուրդի հողին մէջ, վեր ժամանակին ու պայմաններէն, այսօր նորէն կը խուզէ համայն Հայութեան սիրտը, մահուանը մէջ անոր՝ որ կը հանգչի Էջմիածնի պատմական կաթողիկէի հովանին ներքէ, ի շարս անոնց՝ որոնք այնքան սրտեռանդն նուիրումով ծառայեցին իրենց եկեղեցին ու ժողովուրդին, կոչումներու ամենէն ակնուազոյնին մէջէն:

Մարդեր կան, որոնք կը պատկանին իրենց ժամանակին միայն, և մարդեր՝ որոնք կը պատկանին ճշմարտութեան: Անսնք որ կը պատկանին ժամանակին, բացուելով միայն անոր հրատապ կարիքներուն, միջակ և առօրեայով ընթացող մարդեր են. իսկ անոնք որ կը պատկանին լոկ ճշմարտութեան բայց ոչ ժամանակին, վերացական ու տարտամ անձնաւորութիւններ են: Իրական մեծ մարդը ան է որ կընայ պատկանիլ թէ ճշմարտութեան և թէ ժամանակին: Հանգուցեալ Վեհը գերազանցօրէն ճշմարտութեան և ժամանակի մարդը եղաւ և զիտցաւ զանոնք հաշտեցնել իրարու հետ, փրկելու համար ճշմարտութիւնը ժամանակով պայմանաւոր:

Իր իմաստուն խոհականութիւնը այս տեսակէտով կը բացառուի երբ նկատի ունենանք մանաւանդ այժմու քաղաքական ու ընկերային աշխարհի բարդ պայմանները, Հայ ժողովուրդի կացութիւնը Հայրենիքէն ներս և գուրս և այն տրորիչ ու զատող ազգեցութիւնները որոնք ամէն օր աւելի քան ծանրակշիռ և մոտահողիչ կը գառնան: Հակառակ այս բոլորին անփիա չանաց և յաջողեցաւ յարաբերութեան մէջ պահել ինքինքը իր հօտին հետ, իր յորդորներովն ու սրբատառ կոնդակներովը, իրեւ հովիւ քաջարթուն, հրահանգեց և ուղղութիւն տուաւ, որպէսզի զանազնեստ զայլեր և օտար ազգեցութիւններ չկարենան գործել իրենց աւերը, ժամանակի ճնշումովը պայմանաւոր իր ցրուած հօտին այս կամ այն հատուածին մէջ:

Միշտ լաւատես, համբերող և խոհեմ, ըլնկճուեցաւ ընաւ այն զժուարութիւններէն, որոնք անխուսափելի բաժինը կը կազմեն վարչական մարդուն, և որոնց առկալու համար անհրաժեշտ է ամէն բանէ առաջ որ մարդը ունենայ հոգիի ոյժ և հաւատոր Աստուծոյ և մարդոց վրայ: Գէորգ Զ. Հանգուցեալ կաթողիկոսը աւելի քան վաթսուն տարիներ ծառայեց իր ժողովուրդին՝ զրով, խոսքով ու զործով, իր կոչումին ու գերին արժանավայել զիտակցութեամբ, որ «սակաւ ընտրեալներու» առանձնաշնորհն է լոկ, և մտած շարքին մէջ մեր մեծ հայրապետաներու՝ իջաւ գերեզման:

Ընդհանուր կերպով միայն զիտուած այս քանի մը զիծերը կը բաւեն ցոյց տալու այն ծանր կորուստը զոր Եկեղեցին և ազգը կ'ունենան իր մահովը, Այն մտածումը թէ ոչ ոչ և ան, թէ Էջմիածնի պատմական կամարներուն ներքեւ այլևս դադրած է իր շունչն ու ձայնը, և այս նախ իր անձին տեսակէտովը,

այսինքն իրեն նման մեծարժէք հայրապետէ մը զրկուելնուս համար, և յետոյ Մայր Աթոռոյ և Եկեղեցւոյ տեսակէտով, երբ նկատի ունենանք այն վախուկ կացութիւնը ուր կը դանուինք ազգովին, իբրև Եկեղեցի և ժողովուրդ:

Գահակալ չկայ ժամանակուան մը համար անշուշտ, բայց կը մնայ զահը: Անհրաժեշտ է որ Սփիւռքը իր Աթոռներով, թեմերով, ժողովներով և ժողովուրդով պահէ իր յարգալից դիրքը Եջմիածնի Մայր Աթոռին հանդէս: Պէտք է պատկառ մնալ այն բոլոր տնօրէնութիւններուն, որոնք եղած են Հանգուցեալ Հայրապետին օրով, պէտք է զգուշանալ իրաւանց ու իրաւասութեանց որևէ խնդիր յարուցանելէ, որ հանրային կարծիքի վրդովում առաջ բերելով զժուարացնէ զործը Գերազոյն Հոգեւոր Խորհուրդի, որ անշուշտ խելամուտ և նախանձաւոր պիտի զիտնայ կատարել իր պարաքը սիրով Ազգին և Եկեղեցին, և օժանդակութեամբը Հայաստանի Կառավարութեան, որուն վերաբերմունքը ցարդ Մայր Աթոռոյ և Հայ Եկեղեցւոյ նկատմամբ եղած է միշտ բարեացակամ:

Իր մահովը ամենուրեք զզացուած սուզն ու մտահոգութիւնը թէ Եջմիածնի և թէ արտասահմանի բոլոր կեդրոններուն մէջ, ժողովրդային միահամուռ մասնակցութիւնը իր յուղարկաւորութեան ու թաղման, Մայր Հայրենիքին մէջ, և այն սրտազին փոյթը Հայաստանի Կառավարութեան, ձայնասփիւրով մտսնակից ընելու բովանդակ Հայութիւնը Հանգուցեալի յուղարկաւորութեան, պաշտօնական և սովորական ըլլալէ աւելի բան մը կը զգացնէին:

Ազօթենք որ Անմահութեան Տէրը ընդունի իր հաւատարիմ ծառան իշարս Երանեալ Հայրապետաց: Տայ միսիթարութիւն, մանաւանդ սէր և կորով Հայաստանեայց Եկեղեցւոյ և մեր ժողովուրդի կարիքներուն նուիրուող հոգեւորականութեան, հոգեւոանդն ուխառվ կենդանի պահելու և շարունակելու իր հոգին Հայաստանեայց Եկեղեցւոյ մէջ: Ազօթենք որ Բարին Աստուած այցելէ Ազգին և Եկեղեցւոյ Հայաստանեայց, անփորձ պահէ իր արիւնով զնեալ հօտը, անսասան և անդորր մանաւանդ անոր նուիրապետական իշխանութիւնը, զՄայր Աթոռն Արարատեան, նոր ու քաջարթուն Հովուապետով մը օժտելու Լուսաւորչի զահը, որպէսզի ան ի վիճակի ըլլայ նորէն շարունակելու իր նախախնամական դերը յօդուտ Հայ Եկեղեցւոյ և ժողովուրդին և ի փառս Աստուծոյ:

Հանգիստ յողնատանջ մարմնոյդ, անդո՞րր մշտայոյզ մտացդ, խաղաղութիւն հողիիդ՝ իմաստուն և կորովի Հայրապետ:

